

Արշալոյսներ, վերջալոյսներ՝ դէմհիդ վըրայ
կը հասցնեն իրենց գոյներն հոգեհըմայ.
Գիշերներու պատամեններէն թամար աւ մըթիմ՝
իւրեանցուի մանանաներ կը կարկըթին:

Կըրակ, օդ, ջուր, ասորդ տարրեր մեզն նման,
հոնարհարար գահիդ առջեւ ծուկի կուգան,
Գու էութիւնդ կը տաղերգեն աւ կը յնկեն,
Ուժ բերելով ճեղ Անհունին օտաթեմէն:

Ներէ՛ ինձի, ա՛վ պաշտելի գերագոյն մայր,
Ներէ՛ եթէ չըկրցայ եւ լիակատար
Փառքդ հիւսել, յարգըդ երգել, պատկերդ տալ.
Կեանքս ամբողջ ճեղ սրտարագ է օրհնարաննայ:

Երբ որ մեռնիր եւ ու մարմնոյ գամ միանաւ,
Թող մընայ փունջս՝ այս յիշատակ մը անթառաւ
Իմ այն անշուք անուշ կեանքիս գոր իրբեւ մարդ
Կարծիքդ վըրայ եւ ապրեցայ ուրախ զբարթ:

Փարիզ ԵԱՐՄԻԹԻԻՆ ԱՐԸՃԵԱՆ

ՀՐԱՊՈՅԻ

Ձեմ գիտեր ո՛ւր, ի՛նչ ըզձանգով եւ ի՛նչ վըշտի
Ազդեցութեամբ, եւ բառերուն մէջ փորձոցի
Հրապոյր գտնել, եւ ներդաշնակ անունց ազին
Գափել գապտեի գարկերուն հետ սրտիս հեւքին...

Բայց կը յիշեմ ըզմայլտար այն սրտանին,
Երբ կը փառեր՝ յաւերժական աբիւնի պէս՝
Կեանքն անոր շուրջ, երագներու մէջ տարփակէր,
Ձեռքերն անոր թախանձակիր աղօթք՝ մե՛րիմ...

Այնուհետեւ ժամանակին սպաբ ծառի
Թրթրոաց միշտ եւ իմ սրտիս վրայ հնչեցուց
Գեղեցկութեան նըշմարտութիւնը սրխոսլի.

Որովհետեւ օր մը հրաշքի, աղէն վաղուց,
Երագներու կայարդարմէն ապաւինած՝
Իմ վիշտերուս թռչէր հրապոյրն էի զբուսած...

Ձեռն-ԳԻ

Կի քաղեր ձեռքդ պըտուղներ քաղցրահամ՝
Ձոր հասցուցած կ'ըլլար աշուն մ'երկնային.
Ձեռքդ անուշ՝ որ միշտ եղաւ արտիս վրայ
Ինքեւ ըստուեր ներմակութեամբ շուշանի.

Ձեռքդ ազըկամ գոր ոչ մէկ գարգ կը պըննէ.
Յօղաբուրմ ծառը դէպ՛ ինձի կը հակէր,
Եւ գիշերին մէջ իմ անդորր պըմարիս.
Կը բերէր ճրագն նրագներուս ակաւնքին:

Ա՛հ, ըլլա՛ր ան աւելի քաղցր ու թեթեւ,
Ձե՛ւքդ ըսպիտակ, երբ իմ աչքերը փակէ,
Ու եւ ըլլամ յոգեած ունայն տենչանքէն՝
Զիս միայնակ գտնելով ծոցն անհունին...

Գահիրէ ԱՐՄԵՆ ԵՐԿԱԹ

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՇԻՐՄԻՆ ԱՌՁԵԻ

Այսօր միմակս այցի եկեր եւ շիրմիդ.
Պաշ մ'անսիտիւի կը փափաքիմ եւ այտեղ.
Կը տեսնեմ ճեղ, ձուրդ վըրայ քարեղէն
Այնքան շըքեղ, այնքան իըբախտ կը հեծնես.
Մըզուած լուկ մեր հայրենիքին փըրկութեամբ,
Իրբեւ արծիւ կը սըլանաս քարէ ասր.

Նայուածձեւիդ իսկ ծանոթ բշմալիմ կը սատես:
Ի՛նչ ե՛հեթաթներ՝ բիւր, անվերջ,
Հերոսական քու կեանքդ,
Յայտով լեցուն մեր մամիկներն հիւսեցին,
Եւ մեր մանկունք հետաքէրի կ'ունկընդրեն,
Հըպարտութիւն մ'ըզգատով
Իրենց մառդաշ հոգիին մէջ վըշտոված:
Հիւնայ օտար երկընքի տակ կը նընջես.
Ծառերն ի գուր կը սօսանն զըլխուդ վրայ,
Օրօրն անունց ճեղ հստար յարթ կը հընչէ.

Սարիքը մեր այն հըպարտ,
Գու մըտերիմ ընկերներդ,
Գնց կը սպասեն անկամբեր,
Գըրիկի կ'ուզեն ասրբ անիւնդ.
Օ՛, կը նանչանն անո՞վ ճեղ,
Ձէ՛ որ իրենցն էիր զուն,
Ամբողջ հոգիդ անունց միայն նըլիրած: